



**ԱԶԳԷՆ ԾԱՌԱՅՅՈՒՄԻ ՊՈՐՈՒԹԻԱՄՆ ԱՅՅԵՒ ԿԱՍՕՔՆ**  
**ԱԶԳԷՆ ԷՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿՅՈՒԿԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳ ՈՅՆ**  
**ՊԱՏՐԻԱՐԷ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵՍԱՐ ԱՅՈՒՈՅ ԱՆՈՒՏԵԱՆ ԿՈՒՔԵ-**  
**ԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵԼԵՑՈՅ ՍՐԲՈՅ ԷԶՄԻԱՇՆԻ**

ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆ Կ ՍԻՐՈՑ ՈՂՋՈՒՆ ԵՒ ՈՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՑ  
 ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅՈՑ, ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ ԹՈՒՐ-  
 ՔԻՈՑ ՀԱՅՈՑ, ԱՐԲԵՊՐՍԿՈՊՈՍԱՑ, ԵԳԻՍԿՈՊՈՍԱՑ, ՉԱՐՄԱՊԵՏԱՑ, ՔԱՀՆԱՆՈՅԻՑ ԵՒ ՍԱՐԳՍ-  
 ԻԱԳԱՑ, ԹԵՐՍԱԿԱՆ ԵՐԵՍՓՈՒԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԳՈՑ ԵՒ  
 ՊԱՇՏՈՆԷՒՑ ԵՒ ՍՐԵՑՆԵԱԼ ՀԱՄՈՑՆ ՀՈՒՍԱՑՆԵԱԼ ԺՈՂՈՎՐԵԱՆ ՀԱՅՈՑ



ամայն աշխարհի նուիրական սրբա լայր եւ յիեղերական մակոյքի  
 յաւերժական կորոյ, քրիստոսակոյս Երուսաղէմի Սուրբ Յարա-  
 թեան Տանարի վերանորոգումը այլեսս անյիտաճգելի հաց մըն է:

Յայնի է բոյորիս, քէ մե Կուրբ Եկեղեցին բազում զարեւ է յ վեր, Յու-  
 նաց եւ Լասիկաց Սուրբ Եկեղեցիներու հետ միասին, պահապանն ու վերա-  
 կացուն է այս վառաւոր Տանարին, որուն հիմքերը դրուած են Գ. դարուն,  
 Մեծն Կոստանդիանոս կայսեր եւ իր ասուածաւէ մօր՝ Հեղինէի ձեռներով:

Ո հա այս Սուրբ Տանարի կամարներուն շակ է, որ Հայաստանաց Եկե-  
 ղեցին հաստատած է իր հաւատքի եւ ժառանգութեան առաւելութիւնը եւ Սրբոց  
 Յակոբեանց յիւստակին վրայ իարուիած իր նուիրապետական Աթոռներէն  
 մյն, ասուածակառոյց Սուրբ Էջմիածնի օրհնութեամբ:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքոսի և Սուրբ Աթոռն է այդ, զոր մեր լուսարևակ նախնիք եւ քաջակորով հայրապետները, երբևէ իրենց կեանքի իսկ գնով, պահպանած են սիրաբար ու ծաղկիալ պահած, մեզի՝ այսօր ուսաններու թողով արբազան ժառանգութիւն մը, որ բոլորիս համար ունի հոգեւոր եւ ազգային անփոխարինելի նշանակութիւն, Հայ Եկեղեցւոյ միջազգային դիրքին եւ իրաւունքներուն առումով:

Ահա թէ ինչո՞ւ բոլորիս սեպուն պատրաստ է՝ շարունակել մեր նախնեաց արբազան գործը եւ ամուր պահպանել Հայ Երուսաղէմի կրօնական ու ազգային այդ մեծ ժառանգութիւնը:

Ամէն հայ հոգեւորական եւ ամէն հայ մարդ պատրիարքին ու գործի անցնիլ, որպէսզի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը մօտ ապագային կարողանայ կատարել Սուրբ Թարութեան Տանարի վերանորոգման իրեն բաժին ինկած ծախքերը:

Արդ, Մենք կոչ կ'ուղղենք նախ Սրբոց Յակոբեանց զինուորեալ միաբանութեան եւ մեր նուիրապետական Աթոռներուն ու մեր բոլոր թեմակալ առաջնորդներուն, որպէսզի անյայտ աշխատանքի անցնին ու միասնական նիգերով օժանդակեն այդ նպատակաւ սկզբնաւորուող հանգանակութեան, որ պիտի կազմակերպուի Պատրիարք Մեր Եղբոր՝ Տ. Եղիշէ Սրբազան Արքեպիսկոպոսի զինուորութեամբ:

Մտազին կոչ կ'ուղղենք նաեւ համայն մերազն ժողովուրդին եւ բարի ու շինարար գործի նուիրած հայ կազմակերպութիւններուն եւ նիւստարկութիւններուն, որ իրենց պատրաստութիւնը նկատեն Երուսաղէմի Սուրբ Թարութեան Տանարի նորոգութեան գործը, լիառատ կերպով յասկացնելով իրենց տրամադրութեան սակ գնուող նիւթական միջոցները:

Դրանք եւ զայն սնեւորը կը փառաւորուին այն ասէն միայն, երբ կը յաջողին ծառայել բարի եւ սուրբ գործոց իրականացման:

Քրիստոնեայ հայ ժողովուրդը այս առիթով ալ ապացոյցը թող տայ հոգեւոր - ազգային միասնութեան եւ զոհաբերութեան ու շինարար ոգիի:

Անգամ մը եւս եւ ազգովին ցոյց տանք, թէ ոգեկան արժէքներ դաւանող եւ մեր գերագոյն շահերու գիտակցութիւնը ունեցող ժողովուրդ ենք: Համբաւով փոքր մեր Ազգին փառքի շնորհը ա՛յս գիտակցութիւնն իսկ է:

Քրիստոսասէս Սուրբ Էջմիածնի կողմին, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց պատմական Աթոռը կը հանդիսանայ Հայ Եկեղեցիին ու հայ ժողովուրդին հոգեւոր - իմացական կայսրութեան սիւներէն մին:

Ամրացնենք ու անշարժ եւ շէն պահենք այդ Սուրբ Աթոռը:

Փրկչի իջման Սուրբ Տանարէն եւ Մեր արեւն զհեւագին ողջոյն Սուրբ Թարութեան Տանարին, ողջոյն Հայ Երուսաղէմին, ողջոյն եւ օրհնութիւն երիսոսաստէ հայ ժողովուրդին:

Արդ, «Այսուհետեւ զօրացարոյ Տէրաւր եւ կարողութեաւր զօրութեան նորա» եւ «Գիտասցիք թէ իւրաքանչիւր ոք որ զինչ անէ զբարին, զնոյն զնորունի եւ ի Տէառնէ, եթէ ծառայ եւ եթէ ազատ» (Եփես. 2. 10, 8):

«Սողորմութիւն Աստուծոյ եւ շնորհի Տեառն մերոյ Յիսուսի Բրիսոսսի եղիցին ընդ Ձեզ այժմ եւ յաւիտեանս»:

ԱՄԷՆ:

Յուաւ Կոնդակս յ-30-ն Ապրիլի  
1962 Փրկչական ամի,  
եւ ի սումարիս Հայոց Ռեժիմ,  
ի ժայրականս Սրբոյ Էջմիածնի:



*Handwritten signature in Armenian script.*

ՍԱՅՐԱԿՈՅՆ ՊԱՏԵՐԱՎԵ ԵՒ ԿԱՐՈՂՄԱՆ  
ԱՄԷՆԱՅՆ ԼԵՍՈՑ

